

1840 - ին անտի տեղափոխուած է Սիմֆերապոլի Գիմնազիայն, որուն բարձր դաստանց մէջ եղած է պիսաւոր ուսուցիչ Քաղզիարէն և Լատին լեզուաց:

1845 - 1853: բարձրագոյն բարեհաճութեամբ հաստատուած է գրաքննիչ Հայերէն գրոց Օտեսայի գրաքննական Յանձնաժողովում:

1849 - ին իւր գովելի ծառայութեանն ու գերազանց աշխատանաց համար ընդունած է սրբոյն Անտայի երրորդ աստիճանի շքանշանը:

1854 - ին իւր հնգետասանամեայ ջերմեանն ի անարատ ծառայութեան համար ընդունած է առանձին շքանշան (знакъ отличія):

Ըստ կարգադրութեան վերատեսչի ուսումնարանաց Տարիկեան նահանգի՝ եղած է պաշտօնակատար տեսչի զիմնազիային . . . ի 1857 - 1858:

Թէոզոսիոյ Խալիպեան ուսումնարանի սկզբնաւորութենէն մինչև վերջին ժամանակներն եղած է պաշտօնակատար և տեսուչ ի նոյն ուսումնարանին:

Ի 22 Հոկտեմ. 1871 ամի՝ թագաւոր կայսրն ամենայն ուսաց բարեհաճեալ է շնորհել նմա ականակուռ մի մատանի:

Արդարև օրչափ քաղցր է համազօր սրտի համար մի այսպիսի համարիւն եղբօր բազմամեայ անդուլ գործունէութեան նախանձելի ասպարիզի մէջ յաւէտ գերազանց գտնուելին և սրղիւնաւորուիլն որպիսեաց սակաւթիւ լինելն՝ այնպիսի անձանց ի կենաց աստի փոխուելով և մեր ազգի մէջէն պակսելով՝ մեր կրած վիշտը աւելի զգալի կկայուցանէ:

Արդ յանձնելով զմեզ ամենաբարի կամաց Փրկչին մերոյ Աստուծոյ որ Տէրն է կենաց և մահու, մաղթեմք ամենաջերմ սրտի յուսաւորել զհոգի հանգուցելոյն և պսակել զհաւատարմ ծառայն՝ որպէս նաև զհամայն բազմաշխատ և արդիւնաւոր հանգուցեալս մեր՝ յերկնից արքայութեանն:

ՄԱՐԻՄԵՐԻ ՔԱՆԱՆՑ ՍՈՒՐԻԱՍԵԱՆՑ.

Ի 25 Մայիս 1875 - ՚ի

յեյակ:

ՍՈՒՐԷԱՆԳՈՒԿԻ ԲԻԻԶՈՆԳԵԱՆ.

ՆԱԽԱԲԻՆԻՉ ԳԻՒՆԱԿ.

Ազգային ժողովն՝ երէկ (Մայիս 23) իւր նիստն բրաւ ընդ նախագահութեամբ ամեն. Ս. Պատրիարք Հօր, և ատենապետութեամբ Արշալանեան վսեմախալ Ստեփան փաշայի որ՝ իւր ատենապետական ընտրութեան աթիւ՝ ատենաը ընտիր և իմաստալից ատենախօսութեամբ բացաւ:

Ժողովն կեցցէներով իւր գոհունակութիւնն յայտնեց նորին վսեմութեան, և Ս. նախագահն՝ իրեն վերաբերեալ մասն իրբև քաջալերական մը համարելով՝ շնորհակալ եղաւ ազգօգուտ յատարարութեանցն համար, և Սահմանադրութեան հաստատութեանն ու գործադրութեան համար ի սկզբանէ անտի տարած ինամսնն ու անձնուէր պաշտօնավարութեանց յիշատակութիւնն բրաւ:

Յետ այսօրիկ ատենական գործողութիւնք կատարուեցան, և նախքննիչ զիւանք ընտրեցան՝ որք են:

Չեւնկ--նէւն զիւն

Տ. Խորէն Ս. Արքեպիս, նար--Պէյ

Տ. Յովհաննէս քահանայ Մկրեան

Նիկողայոս Էֆէնտի Ալաճաճեան

Գ--նէ--նէ--նէ

Տիգրան էֆ. Նուսուֆեան

Գէորգ ,, Խսթիմարաճեան

Ռուբէն ,, Վիւմի շկերտանեան

Կ--ն--ն--ն

Յովհաննէս էֆ. Ազնաուրեան

Քարսել ,, Հալաճեան

Քրիստոստուր ,, Ղազարոսեան

Հ--ն--ն--ն

Ստեփան էֆ. Պէլիկեան

Յովհաննէս ,, Էսայեան

Սիմն ,, Միքայէլեան

Յ--ն--ն--ն

Ալթուն Տիւրրի էֆ.

Տիգրան ,, Վիւմի շկերտանեան

Օզան ,, Խօճասարեան

Իր-----Ինն

S Մատթէոս Ծ. Ա. Իգմիրլեան  
S. Գրիգոր քահանայ Աճէմեան  
Սենեքերիմ էֆէնտի Մանուկեան

Ն-ի-ն-ն-----Ինն

Պարապետ էֆ. Հասպազեան  
Ստեփան ,, Փափազեան  
Յովսէփ ,, Մազլումեան

Խ-ի-ն-ն-----Ինն

Խաչատուր էֆ. Միսաքեան  
Պարապետ ,, Ի. Թիւճեան  
Յարութիւն ,, Մէրեմէզուրի

Պարզ գաղով Քաղաքական ժողովոյ հրաժարողոյն՝ Իրաւատութեան զիւանին նախաքննութեան յանձնուեցաւ:

Պարզացուեցաւ նաև Խառն ժողովոյ մէկ զիրը՝ որով կառաջարկէ օրինադրել, որ ինչպէս Ս Էջմիածնի և Երուսաղիմայ՝ նոյնպէս ուրիշ վանօրէից միաբան կրօնաւորաց զոյքը, յետ մահուան նոցին, վանքին մնայ: Այս կարևոր առաջարկութիւնն ալ՝ յանձնեցաւ ի նախաքննութիւն կալուածոց և նախաձեռնութեան զիւանաց:

Ատենապետ փաշան, այս յանձնարարութիւններէն յետոյ, յիշեցոյց ժողովոյն՝ Աարչութեան համարատուութեան անհրաժեշտ պէտքն, նշանակեց նախորդ զիւանաց կողմանէ եկած տեղեկագիրներն, որոնք օրակարգն անցան, և ամեն Ս. Պատրիարքէն խնդրեց յանուն ժողովոյ՝ որ ասկէց յառաջ զիւանաց ուղղեալ կամ ուղղելի խնդրոց համար ալ պէտք եղած կարգադրութիւններն ընել բարեհաճի: Եւ ատենալը զոցից:

Ստեփան փաշա՝ զեռ զիւանէն չիջած՝ երեսփոխանաց շատերը իրենց գոհունակութիւնն ու շնորհակալիբը յայտնեցին՝ Նորին վանութեան՝ մի առ մի իրեն երթալով:

Փետր Թ. 987. Մայիս 24.

Հեռեւեալ բերկրատիթ և նշանաւոր լուրը արժան կհամարիմք հաղորդել մեր ընթերցողաց ի մխիթարութիւնս:

ԿՏԱՆ.

Հատոնց իմացած էինք թէ՛ Քարակէօզեան Մեծ. Եղբարք մեծագումար կտակ մը ըրած են ազգին՝ ասով Աւճառականական դպրոց մը բանալու, բայց Պատկարարք չուզելով անունին յայտնել, պարտաւորած էինք լուռ կենալ՝ իրենց կամաց հակառակ չը վարուելու համար. սակայն անցեալ շարժու Հայրենիքի, անկէ ետքն ալ Մամուլի մէջ հրատարակեալ տեսնելով այս ուրախատիթ լուրն, ալ լուսթիւն պահելուս հարկ մը չէ մնացած:

Ասկէ 7-8 տարի առաջ Քարակէօզեանց եղբայրն Բիւզանդ էֆ. մեռնելուն՝ անոր ժառանգութիւնը կը բաժնուի իւր եղբարցը, որոցմէ Մեծ. Մ. Գրիգոր, Տիգրան և Պարապետ էֆէնտիներն չուզելով իրենց բաժնին ինկած հինգ հազարական լիրան ընդունիլ, լռելայն և առանց մէկու մը բան մը ըսելու՝ կը նուիրեն զայն ազգին՝ այդ 15 հազար լիրան զատ շահեցնելով. որպէս զի մեծ գումարի մը հասնելուն՝ նպատակին գործադրելու ելնեն: Երբ Պարապետ էֆ. կը վախճանի՝ անոր ժառանգութեան բաժանման միջոցին՝ այդ 15 հազար լիրայի գործողութեանց տետրակը կը գտնուի վաճառատան մէջ, որմէ կը հասկցուի թէ՛ 45 հազար \*) լիրայի հասեր է. խնդիր կը ծագի այս մասին հանգուցեալ Պարապետ էֆ.ի եղբարցը և աներոջը մէջ տեղը, բայց վերջապէս հաստատուելով՝ թէ Պարապետ էֆ. իւր կենդանութեանը իւր ազատ յօժարութեամբը՝ իր բաժնին ինկած այդ գումարը նուիրած է ազգին, համաձայնութիւն կը զոյանայ մէջներին և զաղանկիբը երևան կելնէ, որմէ յետոյ կըսկսին զբաղիլ կտա-

(\*) Մի քանի լրագրաց մէջ նոյն գումարի համար ասորեւրութիւնք կան, և մը լրագրի 50.000 լիրայի կհասցնէ: Եթէ մի լիրայն եօթն մանէթով հաշուենք, 45 հազար լիրայն 315000 ուրբէկաց չափ կլինի: